

ԲԺԻՇԿ ՏՕՔԹ ԱԵՐՎԱՉԵՆ ԵԹԵԽԾԻ

Գ. Ի. Ե. Ց

ՏՕՔԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

Ի ԲԺՇԿԵՆ ՀԵՄԵԼՍԲՐԵՒԿԻ

Փ. Ա. Ր. Զ. Ա. Կ.



Ա. Խ. Ն. Պ. Ա.

ՄԻՒԹ Բ Ի Ր Ա Վ Ա Ն Տ Ո Ւ Ր Ա Կ

1893.

ԲԺԻՇԿ ՏՕՔԹ. ԱԵՐԱՀՀԱՅՆ ԷՓԵՆՑ

ԳՐԱԴԱՐԱՆ
Տ-81

ԲՈՒՇԻ ՏՕՔԹ. ՄԵՐՎԻՉԻԿԻ ԼԻՖԵՆՏԻ

61 (Կ. 925) (092 ՍԵՐՎԻՆԻ)

թ

ԱՅՈՒԹ Հ 1893 թ.

Գ. Բ Ե Ց

ՏՕՔԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

Ի ԹՖ-ՃԿԵԿԵՆ ՀԵՄԵԼՍԵՐԸՆԵՐ

A 16296

Փ Ե Ր Ւ Զ Ո Ւ



Վ. Ե Կ Ե Ց Ա


Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Ե Տ Ա Ր Ա Ն

1893.

208

Ա Թ

ՀԱՅ ԲԺԻՇԿՈՒ



80 R.R. U.S. Postage Paid



ԲԺԻՇԿ ՏՕՔԹ. ՍԵՐՎԻՉԵԼՆ ԷՖԷՆՏԻ



րդի հայ բժշկաց երից
ցագոյնն եւ նշանաւ-
որը, Տօքթ. Սերվիչելն
էֆէնտի, Է՝ մին այն
հազուագիւտ անձնա-
ւորութիւններէն, որք
իրենց աննման գոր-
ծերով տոհմային ժա-
մանակակից պատմու-

**թեան մէջ իրաւամբ պիտի ժառանգեն ընդարձակ
եւ ոսկետառ էջեր:**

Կիսադարեան եւ աւելի բժշկական գոր-
ծունէութեամբ յոզնած, 19^{րդ} դարու հայ
բժշկութեան դարագլուխն եւ կենդանի փառքն

եղող այս աննման բժիշկը, երբ իւր կենաց 78երորդ տարեդարձը կ'ողջունէ այսօր, իւր առողջ ծերութիւնն հիացումն գրաւելով, բուռն փափաք մը ինձ կ'ազդէ գծել իւր համառօտ կենսագրութիւնը, ի յարգանս՝ իւր բժշկական այն մեծ համբաւին, որ արդէն փառաւոր յաղթանակներով 53 տարիներու պատկառելի կոյտ մը բոլորած է, առանց սակայն Յորելեան հանգէսի. եւ ի պատիւ՝ դարուս հայ բժշկական հրատարակութեանց գլուխ - դործոցն եղող իւր այն պատուական Մահաբանական, որ ընդ հուալ յիսնամեայ հնութիւն մը կ'ունենայ, եւ որոյ ընտիր քարոզութեանց եւ ազդու պատուէրներուն ամբողջ սերունդներ երախտապարտ են եւ պարտաւոր:

Տօքթ. Սերվիչէն էֆէնտի, որոյ անունը Վարոսի Ժամանակակից երեւելը Արևոց բնակչութեան ունելու բարութեանի¹ մէջ արդէն մեծ տեղ մը ունի, ծնած է և. Պոլսոյ Մուսալլա թաղը, 1815 թուականին Կոյեմբեր ամսուն մէջ, եւ այսօր կը թեւակոխէ իւր 79երորդ տարին։ Իւր բուն անունն է Սերվիչէն Ալիքնեան, որ կիսուելով կամ համառօտուելով, պատահական միացմամբ Սեր եւ Ալիքն բառերու՝ եղած է՝ Սերվիչէն։²

¹ Տե՛ս Vapereau, Dictionnaire universel des Contemporains, 5. Edition, Paris 1888, էջ 1661—1662։

² Սերվիչէն անուանս հեղինակ կը համարուի մեծն եւ անուանին Ֆուատ Փոշա, որ իւր հօրը կենդանագիրը Տօքթ. Սերվիչէն էֆէնտիի նուիրելով 1840ին, Ներքեւը ձ մոն տրե ամի Տե՛ս Վիշենակ Տերոպէ Վիշենակ.

Իւր պապերը, Փոքր Ասից հնագոյն գաղթականներէն, շատոնց պոլիս հաստատուած մեծահարուստ սեղանաւորներ են եղեր. իւր հայրը համբաւաւոր է-չէլ մըն է եղեր, ընկեր եւ գործակից ոլեզման է-չէլ Յարութիւն ամիրային, եւ կը կոչուի եղեր Սարաֆ օղու Աղա Ախէն:

Աղա Ախէն, հայր բարի եւ իմաստոն, թէեւ ոչ ուսումնական, բայց ջերմ ուսումնասէր, մեծապէս հոգ տարած է կրթութեան իւր զաւակաց, որոնց եօթներորդն էր Աւբաքէ, եւ կը կենդանացընէր իւր համանուն վեցերորդ եղբայրը վաղամեռ:

Սերովբէ իւր նախնական ուսումները, այսինքն մայրենի լեզու, կրօնք եւ պատմութիւն, առաջին անգամ կը սորվի Գումգարուի մէջ, Տէր Մեսրովալ քահանայի մ'աներն եղաղ Յարութիւն անուն վարժապետէ մը, բայց յետոյ Գումգարուէն հրդեհի պատճառաւ իւսկիւտար եւնի Մահալէ թաղը փոխադրուելով, Սերովբէ կը սկսի յաձախել նոյն թաղի Ա Կարապետ եկեղեցւոյ հին դպրոցը, ուր դասաւու կ'ունենայ Տէր Եփրեմ անուն քիչ շատ ուսումնական քահանայ մը՝ որ դշովն ինչ ֆրանսերէն ալ գիտնալով ֆրանսերէն կը սկսի սորվեցունել անօր:

Սերովբէ ուշիմ եւ խելացի պատանեակ՝ հազիւ 12 կամ 13 գարուններ տեսած՝ հայերէն քերականութիւնն եւ կրօնագիտութիւնը մեծ ջանիւ ուսանելով հանդերձ, կը շարունակէր սորվիլ ֆրանսերէնը, գաղտ իւր հօրմէն՝ որ

աւելի իւր տղոց Յունարէն Էլբակուս սորվիլը
կ'ուզէր: Աերովրէ իւր դասընկերներուն միշտ
առաջինը, քիչ ատենի մեջ այնպէս յառաջա-
գիմութիւն կ'ընէր, որ ամենուն գովեստներուն եւ
համակրութեանը կ'արժանանար: Երուսաղէմայ
Պօղոս պատրիարքը Պողիս գտնուելով, որ մը
Կարապետ պատրիարքին հետ Ա. Կարապետի
գպրոցն այցելութեան գացած պահուն, կը քննէ
Աերովրէն, եւ անոր տուած պատասխաններուն
այնչափ կը հաւնի, որ իւր գոհութիւնն
հրապարակաւ յայտնելով, բոլոր աշակերտնե-
րուն մեջ անոր Պահապահէն մը կ'ըսէ. պատրիարքի
մը Պահպանիչէն աւելի մեծ մրցանակ մը կրնար
ըլլալ այն ատեն աշխատասէր տղու համար:

Ծատ չանցած՝ կը թողուն իւսկիւտարը եւ
կը փոխազրուին Պալաթիա, ուր մեծանուն Եղե-
կեան պատուելուոյն տանը մօտ բնակելով, Աե-
րովրէ ալ կը սկսի իւր դասերն այս անուանի
հայկարանին հետ շարունակել. սորվիլ լաւապէս
գրաբառ շարադրութիւն, պատմութիւն, աշ-
խարհագրութիւն, քիչ մը իտալերէն եւ յու-
նարէն, ինչպէս նաև ֆրանսերէն լեզու, զոր
խօսողը գրեթէ մատով կը ցուցընեն եղեր այն
ատենները:

Բաց ի իւր աննման Եղեկեանէն, ուսումնա-
սէրն Աերովրէ 1830ի ատենները բարեպատեհ
առթիւ դասատու կ'ունենայ նաև Փարիզու
École Polytechniqueէն եկած գիտնական ֆրան-
սացի մը՝ որու երկար ատեն աշակերտելով, շատ
բան կը սորվի, մանաւանդ ֆրանսերէն լեզուն

կատարելապէս, եւ ուրիշ օդտակար գիտութիւններ:

Աակայն Աերովբէի սրտին մէջ տակաւ բժշկական արուեստի ուսման համար մասնաւոր սէր մը կը սկսէր արծարծել. 19 տարեկան էր, երբ արդէն գրեթէ ուսումնաւարտ Պոլսց մէջ, ունղեակ ֆրանսերէն, խտալերէն եւ յունարէն լեզուներու, չկրնալով գտնել որեւէ ասպարէզ մը յարմար իւր ճաշակին եւ կրթութեան, կ'որոշէ վերջապէս պարապել բժշկութեամբ, որուն համար թողլով իւր հայրենիքը, 1834ին վերջերը, ընկերակցութեամբ Աինապեան Գաւապար պէջի եւ հելլէն Աարանտիի, որ յետոյ ոչ նուազ քան դինքն նշանաւոր բժիշկներ եղան Պոլսց մէջ, առագաստաւոր նաւով մը կ'ուղեւորի Մարսիլիա՝ Փարիզ երթալու համար:

Քանի դժուարութիւններ խոչընդուն եղան արդեօք իրեն, եւ քանի անգամներ արդեօք լալ սկսաւ յանդուգն Աերովբէն, մինչեւ որ աղաւելով իւր տաժանական ճամբորդութենէն, յաջողեցաւ վերջապէս արձանագրուիլ Փարիզու բժշկական համալսարանը, որուն առաջին հայ ուսանողն ինքն եղաւ եւ երկրորդը Աինապեան:

Հինգ տարի շարունակ անվհատ աշխատութեամբ շարունակելով իւր ուսանողութիւնը Փարիզու բժշկական համալսարանին մէջ, 1839ին կը փոխադրուի Խտալիա, իւր ուսումն աւարտելու բիզայի բժշկական համալսարանը, որ այն առեն ամենէն համբաւաւորն էր եւ գերապատիւր:

Տարի մը յետոյ 1840ին Աերովբէ Վիչե-

Նեան փառաւոր քննութեամբ իւր ուսանողական ընթացքն աւարտելով, կը վկայուի բժիշկ պսակաւոր (diplômé) Բիզայի համալսարանէն, եւ նոյն տարւոյ վերջը դարձեալ վերադառնալով Փարիզ, երկու տարիի չափ անուանը՝ Բրօֆ. Ռէյեէ եւ Բրօֆ. Աիվեալ միզախտաբաններուն հիւանդանոցին մէջ, կը պարապի ԴՐԱ-ՌԵ-Ց (voies urinaires) հիւանդութեանց մասնաւոր ուսումնասիրութեամբ:

Երիտասարդն Տօբիթ. Աերովբէ Վիչենեան ալ մօտ էր փայլելու. իւր հաստատուն հմտութեամբք, եւ բժշկական անբաղդատելի յառաջսդիմութեամբք, շատ կանուխէն կը սկսէր նա մեծ անուն մը ստանալ, Փարիզու մէջ խսկ գնահատուելով Օսմ. դեսպան անուանի Բէշիտ փաշայէն, մեծն գուատ եւ Ալի փաշաներէն՝ որք այնչափ սիրեցին զինքն յետոյ, եւ մղեցին զայն յառաջ, որպէս վայել էր մղել ճշմարիտ տաղանդի տէր, փայլուն ապագայ խոստացող հմուտ եւ կարող բժիշկ մը:

1842ին թողլով Փարիզը, քիչ մը ատեն ալ Անդղիա եւ Խտալիա մնալէն յետոյ, բժիշկ Վիչենեան հազիւ 27 տարեկան, կը դառնայ Պոլիս եւ այն ատենի սակաւաւոր հայ բժշկաց, ծերունի Մանուել Շաշիեանի, Միքայէլ Բէստէնի եւ այլոց համեստ խմբակին մէջ, իբրեւ Փարիզեան նոր բժիշկ նշանաւոր տեղ մը գրաւելով, շուտով կը սկսի բարձր դիրք մը ունենալ եւ՝ Աերվիչէն, անուամբ ճանչցուիլ մոյրաքաղաքին ամենազգի երեւելիներէն:

Տօքթ. Աերվիչէնի հետ ծիծաղ առաւոտ մը կը ծագեր հայ բժշկութեան, պայծառ արեւ մը մանաւանդ Տաճկաստանի ընդհանուր բժշկութեան, որ ցայն վայր բժիշկ կամ լաւ եւս ներկ անունը կրող շաղփաղի խտալացիներու եւ բախտախմբիր հրեայներու կոյր տգիտութեան ողբայի մենաշնորհն եղած, նոր կենդանութիւն մը կը զգենուր. Նոր օրինաւորութիւն մը եւ պատի կը ստանար շնորհիւ այն լուրջ հմտութեան զոր Տօքթ. Աերվիչէն էֆենտի ունէր իւր արուեստին մէջ: Իւր հզօր ճարտարութեամբ, Ա. Պոլսոյ հին բժշկութիւնն հիմն ի վեր կը տապալէր, ծիծաղելի գրութիւնները կը շքացունէր, Հերու սովորութիւնները կ'անհետացունէր եւ օխերիմ թշնամուոյ կատաղութեամբ կը հալածէր ու կը սպաննէր բժշկական անուան եւ պատուոյ նախատինք եղող շաղփաղիութիւններն եւ իմաստակութիւնները, նորանոր գաղափարներու, գեղեցիկ օրէնքներու եղական հեղինակ մը հանդիսանալով. ինչ փառաւոր դարձ, ինչ փայլուն սկզբնաւորութիւն:

Շատ շանցած՝ իւր բարձր արժանիքը կայսերական կառավարութենէն գնահատուելով, բարձրագոյն հրամանաւ կ'անուանի բժշկագետ Ա. Պոլսոյ սպարապետի դրան:

1846 թուականին կալաթա - Աերայի բժշկական վարժարանն իւր գաները բանալով անոր, կը յանձնէ իրեն նոր դաս մը բժշկական ուսմանց, Օրինական բժշկութեան (médecine légale) ամենափափուկ ճիւղը, որ առաջին ան-

գամ կ'աւանդուեր վարժաքանիս մէջ, առաջին հրաժեշտութեր ունենալով գիտնականն Աերվիչէն էֆէնտի:

Իւր բնածին պերճախօսութեամբը, փիլիսոփայական եւ իրաւագիտական բարձր հմտութեամբը, Փրօֆ. Աերվիչէն էֆէնտի շարունակեց այս Ճիւղը գրեթէ անընդհատ 30 տարիի շափ, եւ իրբեւ օրէնսգէտ բժիշկ մեծ հանձար եւ ճարտարութիւն ցոյց տալով օրինական բժշկութեան փափուկ խնդիրներուն մէջ, մինչեւ իսկ Փարիզեան դասատուներու հիացումը շարժեց, ինչպէս կը վկայէն ժամանակից անձեր եւ օրագիրներ:

Բաց ի օրինական բժշկութեան դասերէն, երբեմն բնագիտական եւ ախտաբանական դասերու հոգն ալ իրեն յանձնեց բժշկական վարժարանը, որոյ շատ բարեկարգութեանց հեղինակ Տօքիթ. Աերվիչէն էֆէնտի ինքն եղաւ:

1849ին բարձրագոյն հրամանաւ պաշտօն ունեցաւ հիմնելու ֆրանսերէն լեզուաւ բժշկական թերթ մը, առաջին բժշկական թերթը Կ. Պոլսոյ, որ անմիջապէս սկսաւ հրատարակուիլ իւր իսկ տնօրինութեամբ եւ տեւեց մինչեւ 1852:

1856 Օգոստոս ամսուն Կ. Պոլսոյ կայսերական բժշկական ընկերութեան հաստատման պահուն, անոր գլխաւոր հիմնագիրներէն մին եղաւ Աերվիչէն էֆէնտի եւ քանիցս երկար ատեն մեծ աղդեցութեամբ վարելով այդ ընկերութեան, ինչպէս նաև Կ. Պոլսոյ քաղաքային բժշկական բարձրագոյն խորհրդոյն խորհրդոյն նա-

խաղ ահովթիւնը, գրեթէ 40 տարիի չափ ալ շարունակ, Բանկայթիի Կայսերական զինուորական արձրագոյն վարժարադրանքներժշկապետնեղաւ:

1848ին մինչեւ 1849 շարունակ տարիուկէս տեւած քոլէրայի տաեն, Տօբթ. Սերվիչէն էֆէնտի, իրբեւ բժիշկ շատ մեծ դեր ունեցած է, եւ 1865ի սոսկալի քոլէրային ժամանակ՝ առողջապահական խորհրդոյն նախագահն ըլլալով, խիստ արդիւնաւոր եղած է, եւ իւր աշխատութիւններն եւ առաջարկութիւններն մայրաքաղաքին բժշկական մարմնէն մեծ պատուով ընդունուած, համաձարակին կարճատեւութեան սատարած են մեծապէս:

1858ին Կայս. կառավարութեան հրամանաւ հաստատուած Հերէիչի ժողովոյ քրիստոնեայ անդամներէն էր, Սինապեան Տօբթ. Գասպար Պէյի, Տօբթ. Բարունակ Պէյի եւ Գարաթէոտորի փաշայի հետ. 1876—77 թուականներուն ալ Croissant - rouge ընկերութեան Ա. Պոլսոյ ժողովներուն մասնակցելով, ոչ նուազ պարտաւոր ըստ է իրեն այս ընկերութիւնը, ինչպէս նաեւ ամէն բժշկական ժողով կամ միութիւն, ուր Սերվիչէն էֆէնտի առաջին աթոռն ունէր միշտ:

Տօբթ. Սերվիչէն էֆէնտիի ունեցած ամէն մէկ պաշտօնները, իրենց երկար տեւողութեամբ առանձինն մէկ մէկ մեծ գրաւական են իւր բարձր տաղանդին եւ բժշկական անբաղդատելի կարողութեան, զոր դեռ աւելի բացատրելու եւ արժանապէս նկարագրելու համար, հարկ է

Աերվիւէն էփէնտիի բժշկական տարիքին հաւասար երկեր շարադրել, հատորներ գրել. բան մը՝ որ տկար գրչիս կարողութենէն շատ եւ շատ վեր է:

Այսպիսի բարձր պաշտօններով ծանրաբեռնեալ բժիշկն էր, որ հանուր թուրքիոյ բժշկութեան անմոռաց ծառայութիւններ մատուցանելով, եւ կը դարմանէր խուռներամ հիւանդներ, ճարտար բժշկութեամբ անքուն հսկելով երբեմն անոնց շատերուն մնարքը, եւ իբրեւ խորհրդատու բժիշկ միշտ առաջինն եւ վճռաբանն ըլլալով բժշկական մեծ խորհրդակցութեանց մէջ, իւր անհաւասար ախտաձանաշութեամբ (diagnostic) եւ եղական դարմանագիտութեամբ։ Այսպիսի նախանձելի բազմազբաղութեամբ վաստակող բժիշկն էր, որ իւր բժշկական պարտականութեանց հետ չէր մոռնար նաեւ իւր ազգը, եւ անոր մարմնական ախտերուն հետ բարոյական հիւանդութեանց ալ հոգածու ըլլալով եռանդագին, “ ուրիշ հոյուսուն զայտներուն անոր մուսաւուն վերածնունդնեւն է Հոգածուն վերածնունդնեւն դործոյն Ազ մեծ ջանիւ կ'աշխատէր եւ դուժուլ ուրիշունք իւ դուշունքներ, ինչպէս դրած է իմ գրագէտ բարեկամն, հանրածանօթն Ռեթէոս էֆ. Պէրագէրեան, իւր “ Դու” ին մէջ։ ” Ազգային քաղաքական եւ ընդհանուր ժողովներու ատենագրութեանց եւ կաթուղիկոսական

¹ Տես “ Դու” բան ախօսութիւն թ. Յ. Յ. Պէրագէրեանի, կ. Պէլիս, Տոլլ. Գ. Պաղտաստէան 1886, էջ գ. .

ընտրութեանց խնդիրներու մէջ իւր անունը փառաւոր յիշատակներով արձանագրուած է, եւ ք. քէչեան էֆէնտիի սիրուն գրչով, կենդանւոյն անմահացած աղջային Ա. Փրկչեան Հիւանդանոցի պատմութեան մէջ, Ա. Փրկչեան Հիւանդանոցին այժ, որուն դժբախտ վիճակին համար Տօքթ. Աերվիչէն էֆէնտի գրեթէ փրկարար հրեշտակ մը եղած է ժամանակին, մանաւանդ 1853, 59, 60, 65 եւ 68 թուականներուն, մաքրելով զայն շատ անկարգութիւններէ, սրբելով զայն շատ անբարոյական եւ խժդժական արարքներէ, եւ որչափ կարելի էր, ժամանակին պահանջից համաձայն՝ վերածելով զայն նիւթապէս եւ բարոյապէս բարերաստիկ վիճակի մը:¹

1853 Դեկտեմբերի 27ին Տօքթ. Աերվիչէն էֆէնտի, լինելով ատենապէտ աղդ. ուսումնական խորհրդոյ, իւր իսկ նախաձեռնութեամբ եւ առաջարկութեամբ յաջողած է աղդ. Հիւանդանոցին մէջ հաստատել երկրագործական վարժարան մը, որոյ համար այն ատենի գերագոյն ժողովոյ ուղղած մէկ նամակը, հրատարակուած արդէն Հիւանդանոցի պատմութեան մէջ, պատմական մեծ կարեւորութիւն մը ունենալով, կ'արտատպեմ հոս ամբողջովին: Ահաւասիկ այն:

“Աղդային գերագոյն ժողովը սուրբ Փրկչի

¹ Տես “Մատուցութիւն 1858—68. էւ Ապրիլ 1861 Ա. Փրկչիւն Հիւանդանոցին, Հեղինակութիւն ք. քէչեանի, Ա. Պոլս 1888, էջ 107, 119, 132—133, 191, 197, 205 էւ այլք”



Հիւանդանոցին մէջ չորս տարիէ (1849) ի վեր աղգին աղքատ որբ ու անտէրունչ տղարը կրթելու ձեռք զարկած է։ Այս մարդասիրական ու աղգասիրական ձեռնարկութեան նպատակը նոյն տառապեալ մանկանց ապագայ վիճակին լաւութիւնն է։ Իրենց տրված այժմեան կրթութիւնը նախապատրաստութիւն մըն է եւ ոչ անմիջապէս այս վիճակին հասնելու միջոցը։ Այս միջոցը արհեստ մը կամ այն սորվոված դիտութեանց գործադրութիւնը միայն կրնայ ըլլալ։ Ուսումնական խորհուրդը մտածելով որ նոյն տղայոց ապագայ վիճակը պատրաստելը աղգային գերագոյն ժողովին բարի նպատակը արդիւնաւորել է, խորհեցաւ եւ պատշաճ դատեց որ անոնց մէջէն յարմարագոյնները ընտրելով, երկրագործութեան ամեն օգտակար ուսմունքը անոնց սորվեցնելու հոգ տարվի, որով վարժարանէն ելլելնէն ետքը արհեստ մը ձեռքերնին ունենալով կարող ըլլան իրենց ապրուստ ճարելու եւ վերստին խեղճութեան մէջ շիյնալու։ Յայտնի է որ երկրագործութեան արհեստին մէջ կը պարունակի, պարտիզպանութիւն, այգեգործութիւն, մշակութիւն, կենդանաբանութիւն, մտաքսագործութիւն, շերամատածութիւն, եւն, որոնց իւրաքանչիւրն ալ զատ զատ գլխաւոր արհեստներ եւ հետեւաբար ապրուստի գուռներ են։ Ասոնք սորվեցնելու համար՝ երկրագործական գլխաւոր գասատուն արդէն Ուսումնական խորհուրդը իւր կողմէն կը նըւիրէ, անոր վարձքին ալ հոգը իւր վրան առնելով, այսինքն առանց

աղդին բեռ մ'ըլլալու : Ուստի իր այս օգտակար
զիտաւորութիւն ձեր մեծապատութեան ծա-
նուցանելով, անոր գործադրութեանը համար
ձեր հաւանութիւնը շնորհելիդ կը խնդրէ
և դիմաց ուսումնական խորհրդին

Խորհրդական Ա. Ա. Հ. Հ. Հ. Հ. Հ. :

Հիւանդանոցի երկրագործական վարժա-
րանը երկու տարի միայն տեւեց, եւ չկրնալով
տոկալ նորանոր ծախքերու՝ դոցուեցաւ ի մեծ
ցաւ աղդին՝ որ իւր գժբաղդ որբերուն համար
կը նախատեսէր քաղել անկէ մեծ օգուտներ:

Տօքթ . Աերվիշէն էֆէնտի իրաւամբ պար-
տաւոր եմք համարել մէկ ամենամեծ բարերարը
մեր Հիւանդանոցին, որ դեռ կարօտ է կարօտ
շատ բարեկարգութեանց, եւ որոնց վրայ Աեր-
վիշէն էֆէնտի իւր կենաց երեկոյին մէջ իսկ չի
դադարիր բնաւ խորհելէ եւ մտածելէ, խրախոյս
եւ քաջալեր լինելով առ այս երիտասարդ հայ
րժիշկներուն :

Այսափով չի լմնար սակայն Տօքթ . Աեր-
վիշէն էֆէնտիի կարողութիւնները, իրեւ մեծ
րժիշկ, հմուտ յունարէն, լատիներէն, ֆրանսե-
րէն, իտալերէն, թրքերէն եւ մայրենի լեզուաց,
բաց ի իւր պատմական, իմաստասիրական եւ
քաղաքագիտական նուրբ, խորին հմտութիւն-
ներէն, որով Ալի եւ Ֆուատ մեծանուն փաշայ-
ներուն եւ այլ երեւելի օսմ. նախարարաց
համակրութիւնն եւ մտերմութիւնը վայելած
էր, եւ Օտեան, Աղաթոն, Կ. Ա. արժապետեան,

Միսաքեան, Զօրայեան անզուգական հանձար-
ները զարմացուցած է եւ գերած, Տօբիդ. Սեր-
վիչէն Էֆէնտի ունի նաև գրական տաղանդ.
գրող-բժիշկ մը եղած է նա, եւ առաջին հայ
գրող-բժիշկը գարուս:

Բժշկական թերթերու մէջ հմտալից
դրութիւններ եւ 1866ի Gazette médicale
d' Orientի մէջ Ք. Ա. Ք. ախտին վրայ ընտիր խոր-
հըրդածութիւններ հրատարակելով հանդերձ,
ազգային թերթերու եւ հանգէսներու մէջ ալ-
կ'երեւար շատ անգամ, բժշկական տեսութիւն-
ներու եւ ընտանի առողջապահական դասերու
ամենալաւ խմբագրութեամբ եւ այլ ընտիր
յօդուածներով, զորս երկար կը լինի յիշատակել
հոս մի առ մի:

Իւր ամենէն հօյակապ գործն է Մանկա-
ունակութիւնը, այսինքն՝ ինչպէս կը գրէ ինքը, “Մա-
նակ ինաւուրուրուննեան յարուի բնակուն-
իւ իւացական նրանունքը, զոր հրատարակած է
գրեթէ կէս դար յառաջ՝ 1844 թուականին։
Դիւրիմաց պարզ ոճով գրուած ընդարձակ եւ
գեղեցիկ դասագիրք մըն է այս առողջապահ-
ական, կամ լաւ եւս, ինչպէս կը լսէ Ռ. Յ. Պէր-
պէրեան,՝ հարց եւ մարց համար աւետարան
մը, որ ըստ Սերվիչէն Էֆէնտիի թէեւ հետեւո-
ղութիւն օտար հեղինակներու, բայց տոհմային
գրոշմ կը կրէ եւ յարմար է ճիշդ մեր ընտանի
կեանքին։ Պարուս առաջին հայ - մանկատա-

¹ ՏԵՇ Ա. Դ. Ք. Բանախոսուս թիւն Ռ. Յ. Պ. Պէրպէրեան,
էջ դ.

ծութիւնն է այս, եւ առաջինը միշտ պիտի մնայ
յանմահ յիշատակ իւր մեծանուն հեղինակին,
որ բժշկական ասպարիզին սեմոցը վրայ հաղիւ
կոխած, իւր կէտ նպատակին ըրաւ ամէն բանէ
առաջ՝ հայ մանկանց առողջութիւնը, հայ ման-
կանց երանութիւնը, եւ հայ որբոց երջանկու-
թիւնը։ Աւրիշ առթի վերապահելով գծել ըն-
դարձակ տեսութիւն մը այս յոյժ շահեկան աշ-
խատութեան վրայ, կը բաւականանամ ներկայա-
ցունելով հոս միայն անոր յառ աջարանը, որ գոր-
ծին ամբողջութեան գաղափարը կրնայ տալ մեղ։

“Առաջիկայ գիրքս՝ որ կատարելութիւն
առնելու համար հմուտ ձեռքի կարօտ է, իր
մեծամեծ թերութիւններովը՝ մեծ պիտանութիւն
ունի աղգին հիմակուան վիճակին նայելով։”

“Ասանկ տղայոց համար գրված հրահանգի
մը՝ շատ տարիններէ ի վեր ազգին քաջալաւու-
թեան նախանձաւորները եւ մենք ալ մինչեւ
հիմայ կարող անձերէ սպասելով՝ եւ գիտնալով
որ ասոր կատարելագոյնը դուրս ելլալու գեռ
ժամանակի կարօտ եմք, առ այժմ քանի մը
բարեկամաց յորդորանոքը յօժարեցանք եղածին
չափ մէկ հատ մը յօրինել, մինչեւ որ Աստուած
մէզի կատարելագոյնը շնորհէ։”

“Վեզի ծանօթ լեզուներուն մէջ ասոր
ընտիրները շատ հեղինակներէ մինչեւ մեր օրը
տպած խիստ շատ եւ կերպ կերպ գտնելով՝
անոնց մէկը թարգմանելու ձեռք զարնէինք նէ,
կարծեմ աշխատութիւնը մէզի թեթեւ ըլլալէն
զատ, մինչեւ հիմա շատոնց ալ դուրս ելած կ'ըլլար։”

[“] Բայց ասոնց մէջէն մէկ հատ մը չիդրտայ որ մեր ազգային վիճակին ու միանգամայն իմ՝ գրութեանս յարմարութիւն ունենար. ուստի ասոնց մէկն ալ թարգմանել չուզելով, մէզմէ գրել յօժարեցանք, բայց միշտ մէզի առաջնորդ բոնելով հին ու նոր օրինաւոր հեղինակները, ինչպէս Պղատոն, Լօք, Ռուսօ, Տէսէսառ, Հայէ, Հիւֆլան, Տօնէ, եւ այլն, որոնց շատ տեղ ալ անուննին յիշած եմք: ”

[“] Կը յուսամք որ մեր այս բազմաթերի հեղինակութիւնը հասարակութեանը հաճելի կը լւայ: ”

[“] Հասարակութեանը կը սեմ. վասն զի գիտուններն ու հմտունները ամեն բան գիտնալով, ասանկ բանի մը կարօտութիւն չունին. ուստի մեր գրածն ու աշխատութիւնը անոնց համար չէ, ասկէ կը յուսամ որ գիտնալով մեր նպատակը անոնք ալ չեն արհամարհեր մեր ազգասիրական մէկ տկար աշխատութիւնը: ”

[“] Գիտեմ որ այս գործոյս մէջ անանկ բաներ կան՝ որ պարսաւել ուզող մարդիկ իրենց պարսաւանացը նիւթ կրնան բոնել. բայց անոնք ամէն ալ՝ մարդկային անխորչելի սրխալմունքերէն զատ՝ դիտմամբ եղած բաներ են: ”

[“] Պարսաւելու դիտաւորութեամբ կարդացող մարդը պիտի գտնէ ասոր մէջ շատ տեղ կրկնարանութիւն. բայց անանկ նիւթերու մէջ՝ որ հասարակութեան շատը անոնց գաղափար չունին. ուստի այն կրկնութիւնները՝ վարժապետի մը համար տալուն պէս կրկնութիւններ են. որ աշակերտին միտքը՝ այն գաղափարին

սորվեցընելու համար մի եւ նոյն բանը քանի մը
անգամ կը կրկնէ: Եւ ասանկ կրկնութիւններ
կը տեսնե աւելի ուսումնական բառերուն սահ-
մաններուն վրայ. որ ընտել բառեր չըլլալուն
համար առաջկուց անգամ մը սահմանը տրվելէն
ետքն ալ անծանօթ կը մընան:

“Ասանկ պարսաւանաց ալ յանձնառու եղած
եմ” դիրքս քիչ մը եվելկէկ օդտակար ըլլալու
համար:

Իւր աշխատութեան մէջ որչափ համես-
տութիւն կը ցուցունէ Տօքթ. Սերվիչէն էֆէնտի,
եւ որչափ խոնարհութիւն, որով առաւել կը
փայլի նա իւր ամբողջ գործերուն մէջ:

Իւր անթիւ գրաւոր աշխատութեանց մէջէն
յիշատակութեան արժանի է նաև այն դամբա-
նական ճառը, զոր 1872ին արտասանած է
փրանսերէն, իւր հանձարի եղբօր Տօքթ. դաս-
պար պէյ Սինապեանի գերեզմանին վրայ, եւ
հրատարակած նոյն տարւոյ Gazette médicale
d'Orientի Հոկտեմբերի թուոյն մէջ. ի՞նչ հան-
ձար, ի՞նչ հմտութիւն կը տիրէ այդ ճառին մէջ,
որ ճառ լինելէ աւելի դաս մըն է այն պարտակա-
նութեանց՝ զորս բժիշկ մը իբրեւ մարդ՝ ունի առ-
ընկերն եւ առ համարուեսան իւր. որ դամբանական
լինելէ աւելի խօսուն արձան մըն է Տօքթ. Սերվի-
չէն էֆէնտիի անկեղծ զգացմանց եւ կրթութեան:

Տօքթ. Սերվիչէն էֆէնտի իւր բազմաթիւ
գործերովը գնահատուած, արժանանալով եւ
Օսմ. վեհապանձ կայսերաց բարձր գոհունակու-
թեանց, վարձատրուած է իշխանութէ եւ Աէճէ-

Դէմ պատուանշաններով, եւ երբեմն ընտրուած անգամ Օսմ. Ծերակցոյտի, յանմառաց պատիւ հայ բժշկական դասուն կ. Պօլսոյ:

Ո՞ր հայ բժիշկն է որ այսափի բեղմնաւոր կեանք մը կրնայ ներկայացունել պատմութեան, ո՞ր հայ բժիշկն է որ ունեցած է այսափի բարձր պաշտօններ եւ մեծ գործեր, որոնց դեռ շատերը կը վրիպին տկար գրչես:

Տօքթ. Աերվիչէն էֆէնտի բժիշկ կրօնասէր, մոլեռանդ սիրահար բարցականի, որոյ ապացոյց է իւր Շահույական ազգաւոր, անուն գեղեցիկ եւ հմտալից աշխատասիրութիւնը,¹ ամուսնացած է կանուխ, պաշտելով սրտի անզուգական ընկերուհի մը, եւ եղած է բարի եւ առաքինի հայր բարեկիրթ զաւակներու եւ բարեկիրթ թոռներու:

Պաշտող իւր արուեստին, ապրած է եւ կ'ապրի կատարեալ պատուաւորութեամբ եւ անբասիր ուղղութեամբ, որ ոչ թէ մեծ, այլ ամենայետին բժշկի մը իսկ գլխաւոր յատկութիւնն ըլլալու է. առատաձեռն խնամող որբոց եւ աղքատ հիւանդաց, անձնանուէր հայր մը եղած է իւր բազմաթիւ աշակերտաց, առանց խորութեան կրօնի եւ աղդութեան. Հզօր ձեռնտու երիտասարդ բժշկաց, աննախանձ փափաքող անոնց յառաջադիմութեան, միշտ վայելած է եւ կը վայելէ հայ եւ օտարազգի բոլոր բժշկաց երկիւղած պատկառանքն եւ յարդ անքը.

¹ Այս գործն հրատարակուած 1846ին, բայց 1848ին երկրորդ ապագրութիւն մըն աւ ըլլալով, 1851ին դարձեալ ապագած է երրորդ անգամ ի կ. Պօլսոյ:

ատեցող բախտախնդիր շաղիաղիութեան եւ զաղիր քսութեան, աններող կեղծաւորութեան եւ յետադիմական արարքներու, ճշմարիտ հանձարի եւ արժանեաց անկեղծ գնահատող եւ քաջալեր եղած է. իրմէ վերջը ծնող հայ բժշկաց գրեթէ մեծ մասին գովիլի պաշտպանութիւններ ըրած է եւ մէկ քանիին ալ համբաւին եւ դիրքին գրեթէ բոլորովին հեղինակ եղած է:

Ուսումնասէր եւ վաստակասէր, գեռ այսօր իսկ՝ թէեւ գրեթէ ութօնամեայ, քաշուած բժշկական ասպարէղէն, բայց երիտասարդական աշխուժիւ եւ մտքի զարմանալի արթնութեամբ մեծ սիրով կ'ուսանի եւ կ'ուսումնասիրէ ինչ որ բժշկական նորութիւնն է, ինչ որ բժշկական յառաջադիմութիւնն է:

Խիստ, ամենախիստ՝ օրինաց գործադրութեան մէջ, եղած է միշտ լսող՝ արդարութեան եւ իրաւունքի ձայնին. ոչ բնաւ երկարաբան, միշտ լակոնախոս, մէկ խօսքով մեծ ազդեցութիւններ ունեցած է երբեմն եւ բազմերամ ունկնդրութիւններ իւր շուրջը բոլորած երեւելի ընկերութեանց մէջ: Քանի քաղցր է ինձ լսել իւր խօսքերը, վայելել իւր անոյշ խօսակցութիւնը, որ շարունակ լի սիրուն մանրավէպիկներով եւ զրոյցներով, կեանքի մեծ գասեր, պատուական իրատներ կը պարունակեն. քանի քաղցր է ինձ օգտիլ իւր բազմամեայ բժշկական փորձառութենէն, որ արդէն հոյակապ էր եւ մեծ, մինչդեռ տակաւին ես ծնած իսկ չէի, եւ զիս ծնող մօրս բերանը կաթ կը հոտէր տակաւին:

Առեմ. Տօրիդ. Աւրվիշէն էֆէնտի, որոյ
դեռ նոր քաշուած կենդանագիրը, իրմէ իսկ
ընդունելով պատիւ կ'ունենամ՝ ներկայացունել
հոս այսօր, ամենակարեւոր եւ խիստ հազուա-
գիւտ անձնաւորութիւն մըն է, նշանաւոր թուա-
կան մըն է նա հայ բժշկական պատմութեան
19^ր դարու. օրինակելի, հետեւելի պատուական
անձնաւորութիւն մըն է. երիտասարդ բժիշկներ,
ալեւորներ իսկ դեռ շատ կրնան օգտիլ անկէ:

Մաղթեմք ուրեմն որ Թուլքիոյ բժշկու-
թեան վերածնիչն եղող այս աղդեցիկ եւ մեծ
բժիշկը, որ իւր երկու նշանաւոր բժիշկ-փեսայ-
ներուն, Փրօփ. Տօրիդ. Խօրասանձեան էֆէն-
տիի եւ Տօրիդ. Փէշտիմալճեան փաշայի հետ
գեղեցիկ երրեակ մը կազմելով արդի հայ
բժշկութեան պատիւը եւ շուքը կը յաւելու,
ապրի, ապրի շատ եւ հասնի իւր հարիւրամեայ
տարիքը, այն կորովով եւ առողջութեամբ՝ որով
ապրեցաւ նա 78 տարի:

Խոսկ. Կ. Պոլսոյ. 12 Նոյեմբեր 1893:



